

աշխարհն Տուքը Միլանին: Եւ ելեալ ասու տուածապահ քաղաքն ֆրկալաւլ<sup>58</sup> և խիստ մեծ հարկօք պատուեցին զիս և հնգետասան օր տնէ ի տուն մեծարելով. Աստուած շէն պահէ զիրենք: Եւ ելեալ հասաք ի մեծն յՈւիքսանդրիայ<sup>59</sup>. և յանափից զաւուրս բազում եկեալ հասայ ի ձնիվիզ<sup>60</sup> քաղաք եկայ որ ի նաւ մտնուի և գայի յիմ աշխարհ, ծովն պղտոր էր եաղութիւն էր. չի կարացի մտնուը ի նաւ, դարձայ ի յետու. և շատ աշխատութեամբ բազում յաւուրս հասայ յՈւլվիթայ<sup>61</sup> որ յաւիտեանս ամէն:

#### ՈՒՂԵԳՐՈՒԹԵԱՆ ՄԷԶ ԵՂԱԾ ՏԵՂԱՆՈՒՆԵՐԸ

1. Սանթանջելոյ - Sant'angelo (Ս. Հրեշտակ):
2. Վատիկանեան բլուրը - Colle Vaticano:
3. Սամերտեան բանտեր - Foro Romanoի մօտ:
4. Tre fontane (Էրեք աղբեւր):
5. «Quo vadis, Domine?»:
6. Ս. Յովաննէս - S. Giovanni in Laterano:
7. Քոստանց - Constanza:
8. Պազիլէա - Basel:
9. Frankfurt (Մայնի վրայ):
10. Ֆրեյբուրկ - Freiburg (Գերմ.):
11. Սթրազզուրկ - Strasbourg:
12. Gabel թէ Koblenz?:
13. Քոլոնիա - Köln:
14. Aachen - Aix-la-Chapelle:
15. Անվերս? - Anvers?:
16. Ֆլանսբուրգ - Flandre:
17. Անդալուսիա:
18. Ֆրանսա:
19. St. Denis (Ս. Գիոննեսիոս):
20. Orléans ? Յէտոյ Tours անշուշտ:
21. Châtellerault (Castellerotto):
22. Poitiers:
23. Gascogne:
24. 25. (Կապոնիոյ կողմերը? :
26. Bayonne (Գալլիոյ):
27. Պասքերու երկերը:
28. S. Sebastian:
29. Փորթուկալէթէ - Portugalete:
30. Սանթանաէր - Santander (Ս. Անդրէաս):
31. Asturias Santillana:
32. Suances կամ S. Vicente:
33. (Ուխասաւելի մը?):
34. Betanzos:
35. Galicia գաւառի Santiago de Compostela:
36. Finisterre (Finis terrae - ծայր աշխարհի):
37. Llanes Alava? վերադառնալով հեւսիւ:
38. Bilbao:
39. Guetaria:
40. Andalucia (Հարաւային Ապանիա):
41. Guadalupe:
42. Սիւելիա - Sevilla:
43. Salobrema:
44. Granada?
45. Jaen:
46. Baeza:
47. աւան մը:
48. աւան:
49. աւան:
50. Chinchilla:
51. Almansa:
52. 53. աւաններ անշուշտ:
54. Jativa:
55. Valencia:
56. Barcelona:
57. Փերֆինեան - Perpignan:
58. Ֆրուկարուլոյ - Frugarolo:
59. Alessandria:
60. Genova:
61. Orvieto:
62. 63. Սոնթէֆիասկոնէ - Montefiascone մէկ աւան է:
64. Վիթերբոյ - Viterbo:

ՅԱՆ. - Յօդուածս մամուլի տակ էր երբ տեսանք Պ. Ս. Ալպոյաճեանի «Սպանիա և Հայաստան» շարունակեալ ուսումնասիրութեան Գ. մասը մեր նիւթին շուրջ: Տես «ԱԶԱՏ ՄԻՏԻ» ՀՐԹՐԹ. Գահիք. Ա. տարի, 1937, թ. 36-39 շար.:

#### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱԼԵՊԻ ՔԱՀԱՆԱՅԻՑԻՑ

Բ.

(Եար. տես «Բազմալէպ» 1936, էջ 88)

#### ՏԵՐ ՄԿՐՏԻՉ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱԼԵՊԻՑԻ

Մեծանուն Տէր Ղազար Քիյ. Զէյթունցի և երեցկին Մարիամ, երեք մանչ զաւակ միայն ունեցան՝ Մուրատ, Պաղտասար և Մարգիս, երեքն ալ ծնած Հալէպի մէջ:

Մարգիսի մասին մասնաւոր սեւէ տեղեկութիւն չունինք՝ Պաղտասար կանուխ տարիքէն ծառայել սկսաւ, հօրը ձեռքին տակ՝ Ս. Քառասնից եկեղեցւոյ մէջ, ամուսնացաւ կամ ո՛չ, սեւէ տեղեկութեան չենք հանդիպիր առձեռն յիշատակազրութեանց մէջ, բայց զիտենք որ ան սարկաւագ ձեռնազրուելով, մինչեւ իր մահը՝ (1654) եկեղեցւոյ մէջ մասց իրը ընթերցող և երգող: Ան մեռաւ հաւանաբար մօտ բառասնամեայ:

Սա իր երէց եղբօր՝ Մուրատի հետ, տակավին պատանի, հօրմէն ուսաւ զրչութեան և ծաղկումի և նկարչութեան արուեստները, այնպիսի յառաջդիմութեամբ մը որ՝ Տէր Ղազար քահանայ պարտաւորեցաւ շատ անգամ իր զրել ու ծաղկել սկսած աւետարաններն ու Մաշթոց, Յայսմաւուրընները, իր զաւակաց շարունակել տալ և մինչեւ անգամ իր ստացած ապրանքները ասոնց կը վստահէր, անշուշտ միշտ իր փորձառու արուեստագէտի հսկողութեան տակ:

Մանկուրինն ու պատանուրիւնը. - Սուձենն բոլոր յիշատակազրութիւններէն յըստակօրէն կ'երեւայ որ Տէր Ղազար որբան հմուտ, վարչագէտ և գործունեայ քահանայ էր, այնքան ալ լուրջ և հաւատաւոր էր էր, գայնքան ալ լուրջ և հաւատաւոր էր իր զաւակներուն տուած էր խնամուած և իր զաւակներուն մը, կրօնական և ընդապահակութիւն մը, կրօնական և ընդապահակութիւն մը:

Մուրատ հազիւ չորս-հինգ ամեայ մանուկ մ'էր երբ շինուեցաւ Ս. Քառասնից «Երկնանման» եկեղեցին և անկէ յետոյ ան, իր նորընծայ հօրը հետ ոչ միայն առաւօտ և երեկոյ հետեւեցաւ եկեղեցական պաշտամանց, այլ և կանուխ հասակէն տաղանդաւոր հայրը զինքը, ինչպէս նաեւ իր Պաղտասար հարազատն ու Մարգիսը պատրաստեց զրչութեան և ծաղկումի արուեստներուն մէջ, ուղղակի իր ձեռքին տակ: Թէ Մուրատ հետեւեցաւ Հալէպի համբաւաւոր Դաստանն, որոշ տեղեկութիւններ չունինք, բայց եթէ այդ Դաստանունը տեւեց մինչեւ 1630ական թուականները, անկասկած որ ան Դաստանն վերջին աշակերտներէն եղաւ ու երբ ան վերջնապէս փակուեցաւ և կամ կորսնցուց վերջինի փայլը, Մուրատ թէ իր վարպետ հօր և թէ Հալէպի մէջ տարիներէ ի վերնեց արուեստը ի գործ դնող վարպետներու ձեռքին տակ դարձաւ անուանի զրիչ մը՝ և առաւելապէս վարպետ նկարչի մը:

Մուրատ՝ Գրիչ. - Մուրատի անդրանիկ զրչութիւնն է, եղբօրը Պաղտասարի օգնականութեամբ, մէր Զեռազրաց մատենադարանի թիւ 148 «Յայսմաւուրը» ը, 1460 երկսին էջերով, մազաղաթանման ողորկ թուղթի վրայ:

Կազմը փայտեայ կաշեպատ է, շազանակագոյն, կիսովին բայրայուած, կողքի երեսներն ու բամակը մաշած, բուն հաւատորը սակայն, անպակաս է և գեղարուետական մասերը անվնաս: Բովանդակու-

թեան ցանկի թերթերը շատ գործածութեամբ քայցայուած են։ Գիրը նորաձեռոլորազիր, երկնկեկ, սեւ թանձր ու փայլուն մելանով, վայելուչ և միաձեւ։

Զարդական մասերուն մէջ սկզբնատառերը միայն վայելուչ են և հաւանաբար աշխատուած իրենց հօրը կողմէ։

Ճաշակաւոր էնոյնպէս երրորդ խորանը։ Չեռագրիս ստացողն է Մահտեսի Սաֆար։ Տէր Ղազար քահանայ 1639-ին սկսած է արդէն իր զաւակները վարժեցնել զրչութեան և ծաղկումի մէջ, որ այսպէս կը գրէ յիշատակագրութեան մէջ, (Ժես մեր Յուցակը, էջ 278թ) «... և շնորհեցի գրել զսա մանկանց իմոց, ՄՈՒՐԱՑԻ և ՊԱՂՏԱՍԱՐԻ՝ զոր ըստ կարեաց խրեանց տկարութեան, և ըստ Աստուծոյ յաջողութեան, յաւարտածին...»։

Տէր Ղազար քահանայ կը վախճանի 1652-ին, աւելի քան 45 տարի քահանայագործելէ յետոյ, մօտ եօթանասուն տարեկան հասակին, խոր վիշտ պատճառելով ոչ միայն իր զաւակաց, այլեւ Հալէպի բովանդակ ազգայնոց։

Մուրատ, ընկճուած ըլլալով հանդերձ հօրը մահուամբ, նոյն տարին, մահտեսի Գրիգոր սարկաւազի խնդրանցով կը գրէ ու կը ծաղկէ մեր թիւ 40 աւետարանը, 582 երկսին էջերով, մեծկակ բոլորզիր սեւ մելանով։ Այս պատկերները բացառիկ յաջողութիւն մը ունին, մասնաւորապէս դիմագծութեամբ։

Մուրատ մեր այս զրչութեան մէջ կը յայտնաբերէ իսկապէս վարպետ նկարչի մը բոլոր կարողութիւնները։ Աւետարանիս նկարներուն տեղ ան պիտի սկսի աշխատիլ մեծ կտաւներու վրայ ալ, և անոնցմով պիտի զարդարէ, երբ քահանայ է արդար միշտ աշխատանքով։ Այս պատկերները բացառիկ յաջողութիւն մը ունին, մասնաւորապէս դիմագծութեամբ։

Չեռագրիս յիշատակարանին մէջ, անշուշտ դողոջուն ձեռքով՝ կ'արձանազրէ մահը իր մեծանուն հօր, Տէր Ղազարի, որ իր ամբողջ կեանքը ի սպաս դրաւ Հայեկեցւոյ բազմապիսի ծառայութեանց...»։

Ղազար քահանայի վախճանմամբ մեծ պարապ մը կը գոյանար Հալէպի քահանամբ անարհեստ զրչի ՄՈՒՐԱՑԻ, որդոյ

Ղազար քահանայի հանգուցելոյն առ Քրիստոս, որոյ ողորմեսցի Քրիստոս...»։

Թէեւ ըստ մեր թիւ 89 և 90 փոքր Մաշտոցներու յիշատակագրութեանց, Տէր Ղազար քննյ. ողջ է դեռ, և զրովը սոյն մաշտոցներուն, բայց կարելի է ենթաղրել որ կամ Մուրատ սիալած է թուականի մէջ և կամ այս երկու ձեռագիրները զադափարուած են Տէր Ղազար քահանայի աւելի յառաջ գրած Մաշտոցներէն, այլապէս կարելի չէ մեկնել մահուան թուականին տարուան մը տարբերութիւնը։

Տէր Ղազարի մահէն տարի մը կամ երկու տարի վերջ, 1654-ին կը վախճանի նաեւ Պաղտասար սարկաւագ։

Սարգիս եղբայրը ողջ է սակայն և կը յիշուի նոյն տարին։

Մուրատ առանց ընկճուելու սիրելի հօրը կորուստէն, անվիատ կը շարունակէ իր գործը, մանաւանդ որ ամուսնացած է արդէն, ընտանիքի տէր, ապրուստի հոգերու տակ ընկճուած, երբ 1654-ին կը յիշուի արդէն իր միակ զաւակը՝ Եղիա։

1654-ին Մուրատ՝ միշտ աշխարհական, կը գրէ ու կը ծաղկէ մեր թիւ 61 թղթեայ Սաղմուը, 390 էջերով և 28×19, 5×4 հրբամ. մեծութեամբ։ Հատորս զարդական աշխատութենէ զուրկ է և զրուած է վարպետ Սողոմոնի խնդրանցով, յիշատակ դրուելու համար Ա. Աստուածածին եկեղեցւոյ մէջ։

Սաղմոսարանս ճոխ է կարեւոր յիշատակագրութիւններով, զրուած զանազան ժամանակներու մէջ, որոնք մեծապէս կը նպաստեն Հալէպի Հայոց պատմութիւնը գրելու։

Հօրը՝ Տէր Ղազար քահանայի մահուան թուականը արձանազրող Մուրատ, չի մոռնար հոս ալ արձանազրելու Պաղտասար եղբօրը վախճանիլը «... և զսիրելի եղայրն իմ զՊաղտասար սարկաւագն, որ յայսմ ամի փոխեցաւ առ Քրիստոս...»։

Մուրատ՝ Տէր Մկրտիչ Քահանայ. — Տէր Ղազար քահանայի վախճանմամբ մեծ պարապ մը կը գոյանար Հալէպի քահան-

նայից դասուն մէջ, որ սակայն շուտով լեցուեցաւ, զաւկին՝ Մուրատի քահանայ յութեան սուրբ ասպարէզին կոչումով։ Կ'երեւայ որ սկիզբը Մուրատի ինքինը արժանի դատած չէր այդ սրբազն մաս առյութեան, բայց հօրը մահէն վերջ, ժողովուրդ և տանուտէրը ստիպեցին զինքը յաջորդելու մեծանուն հօր։

Ու աստուածածին եկեղեցւոյ «Քրիջին նորոգութեան» չորսհարիւրամեայ (1535) յորելեանը տպաւորիչ հանդէսով մը կատարուեցաւ այսօր, 27 Հոկտ. 1935։

Բարեպաշտ ուխտաւորներ ուշադրութեամբ դիտեցին եկեղեցւոյ աւագ սեղանը զարդարողուող հոյակապ նկարը, Տիրամօր Ա. Աստուածածնի, որ գործն է Տէր Մկրտիչ (Քարպետ) քահանային և որ գծուեցաւ 1663-ին, իր կողմէ նուիրուած Ա. Աստուածածին եկեղեցւոյ, որ կը մնայ ցարդ։ Տիուր է պատկերս և տպաւորիչ։ Տէր Մկրտիչ քննյ. Խորապէս ազգուած Եղիա զարգարէզին կանխահաս մահէն, անոր յիշատակին համար գծած է զայն և նուիրած նոյն եկեղեցւոյ։ Ով գիտէ սրտի ինչ մորմոցով օրերով տեսաւ լացը որդեկորոյս երէկնոջ և այդ տպաւորութեան տակ գծեց պատկերը Տիրամօր, որ օր մը իր կարգին տեսած էր խաչուիլն ու թաղուիլը իր որդուոյն։ Տարի մը առաջ՝ 1662ին Տէր Մկրտիչ քննյ. Կորանցուցած էր արդէն ուրիշ մանչ զաւակ մը, Տէրուն, որուն տապանագարը կ'երեւայ Ազիզիկի Ազգ. Գերեզմանատան մէջ (թիւ 109):

Գեղեցիկ է նկարիս շրջանակը, որ կը թուի սկզբնական ըլլալ։ Նկարը նորոգուած է 1752-ին, Հանանիայի կողմէ։ Պատկերս է մեծապիր (120×101 մովմ.) արժէքաւոր, շրջանակուած։ Կը ներկայացնէ Տիրամայը, զիրկը Յիսուս մանուկով։ Մարիամ, մարդկային քնական մեծութեամբ, նոյնիսկ քիչ մը աւելի մեծ, հազար է մանուշակագոյն կարմիր ծանրազին պարեցու։ Գլուխն ու մարմինը ծածկած է միակտուր հաստ, մութ կապագոյն կտաւ մը, պարզ՝ որուն տակէն կ'երեւայ սպիտակ կտաւ մըն ալ, իբր վզնոց։ Ա. կոյսին աջ ձեռքը երկարած է ձախ կուրծքին վրայ, ուրիշ կ'երեւայ մայրական ստիպացին բնորհը, որն է յագեցած հաւաքանի մէջ։

Տէր Մկրտիչ Քահանայ՝ եկեղեցւոյ համբաւաւոր նկարչին երկու կտաւները միայն կը մնան Հալէպի մէջ, մէկը Ա. Միայն կը մնան Հալէպի մէջ, մէկը Ա. Քառասուն Մանուկը և միւսը՝ Ա. Աստուածածին Մկրտիչ իմ զինքը։ Վերոզրեալ զիտովուծին եկեղեցւոյ մէջ։ Վերոզրեալ կտաւները կարելի է ընել նաեւ Ա. Քառասուն եկեղեցւոյ հնօրեայ նկարներու մասին։ Լաւառեղեակ ազգայիններ կը պատմեն որ, Ա. Քառասունից տաճարը ունէր թանու, Ա. Քառասունից տաճարը ունէր թանու, կը նայի կոյսը, առանց կապիտի, լուրջ, բայց հիացիկ արտայայւած կապիտի, լուրջ, բայց հիացիկ արտայայւած

տութեամբ: Տիրամօր դէմքը, կիսովին վայ-  
րահակ, շատ յաջող է և կատարեալ տի-  
պարն է հայկական հին Աստուածամօր  
նկարներու, թուի, ծածկուած, ամչկոտ,  
սեւ առաստ մազերով և սեւ յօնքերով: Կոյսը  
նստած դիրքով է բայց պաստառին վրայ  
աթոռ չ'երեւիր:

Մայրական ձախ ծունկին և ձախ բազ-  
կին մէջ կը հանգչի Յիսուս Մանուկ, ճեր-  
մակ կտաւի մէջ թոյլորէն խանձարուր-  
ուած: Նկարիչը ուզած է մանուկին հագ-  
ցընել երեխայի կերպ ու տարիք, մանա-  
ւանդ երբ առջեւն է մայրական ստինքին,  
բայց յայտնի է որ չէ յաջողած: Մանու-  
կը նկարին մէջ կը թուի ըլլալ 2-3 տրկն:

Թէ Աստուածամայր և թէ Յիսուս մա-  
նուկ գլուխնուն վրայ կը կրեն ականա-  
կուռ նկարուն թագ: Զենք զիտեր թէ պատ-  
կերիս նորոգիչ Հանանիա, ո՞քան մօտե-  
ցած է բուն նկարին, բայց այսքանը ճշմա-  
րիտ է որ ան կը պահէ իր նախնական  
վիճակը և է Տէր Մկրտիչ արուեստագէտ  
քահանայի լաւագոյն գործերէն մին:

Վերին երկու անկիւններուն վրայ կը  
կարդացուին, կարմրագեղ, ԱԲ ՄՀՐՄ ԱՇԽ-  
ԵՒՆ բառերը:

Յիշատակագրութիւն, — հատ մը միայն,  
նկարիս ստորին լուսանցքին վրայ, սպի-  
տակ ներկով, երկտող և մեծադիր տա-  
ռերով, մասամբ պահուած արծաթեայ ե-  
րիզի մը տակ:

«Նկարեցաւ ձեռամբ Տէր Մկրտիչին յշտկ.  
որդոյն Եկանին ի զուռն սը  
սասուն եկցուն ձւո: Թվին թաք (1663) եւ ի  
թվին ուս (1752)  
կրկին նորոգեցաւ արդեամբ ՄՀՐՄ ՍԱՍԱՅԻ ձն-  
նօթին:

նկարիչ ձրձօս չսուսնի (արաբերէն):

Տէր Մկրտիչ քահանայի թողած եր-  
կրորդ նկարն է Ա. Մինաս Զօրավար,  
դրուած Ա. Քառասնից մէջ: Մեծութիւնն  
է 151 × 117 սնդմ. հաստ կոստի վրայ  
և պաշտպանուած ապակիի տակ, նոր օրե-  
րու, հասարակ շրջանակի մէջ: Պատկերս  
շատ վնասուած է, մասնաւորագէտ վարի  
աջ անկիւնը, որ այրած է քանիցս անգամ  
և շատ անինամ կերպով նորոգուած: Կը ու-  
նակին վրայ կ'երեւան անխամ կեր-

պով դրուած բազմաթիւ կարկտաններ:  
Հայ և օտար ուխտաւորներէ մեծապէս  
պաշտուած այս նկարս կը ներկայացնէ  
Ա. Մինասը ձիաւորը վիճակով, որ կը յար-  
ձակի չար աւազակին վրայ. ունի յան-  
դուզն զօրականի մը կերպարանը:

Մէջըին հաստատած է կապարձը, որ  
նետով լեցուն է: Վիշապին տեղ աւազակն  
է իր նպատակակէտը: Տակի ծին սպի-  
տակ է արաբ երկրի տիպարներուն պէս  
մսեղ, առոյգ, զարդարուն:

Աւազակը վայրի անսունի մը կեր-  
պարանքը ունի, ինքն իր վրայ գալարուած  
վիճակով, գետնամած, հրէշային դէմքով:  
Յիշատակագրութիւն՝ երկու հատ.

1. — Նկարեցաւ ի ՀԱԼԱՊ ձեռամբ Տէր  
ՄԿՐՏԻՉ ՔՃՅՆԻՆ ... (մասցեալը՝ այրած  
և վնասուած, որ թուականն է, 1663ի  
մօտ տարի մը):

2. — Յշտկ է Տէր ՅՈՎԱՔԻԹԻՆ և իր կո-  
ղակցուն (ԱԹԸԼՊԵՅԹԻՆ) և հաւըն ...

(ՆԱՄԷՒՆ) որդւոցն ... (ՊԵՏՐՈՍԻՆ և ՊՕ-  
ԴՈՍԻՆ) ըստ ձեռագիր յիշատակարաններու):

Քանի՞ տարի քահանայազործեց այս  
արուեստագէտ և տաղանդաւոր Տէր Մւ-  
կրտիչ, ե՞րբ վախճանեցաւ, ո՞ւր թաղուե-  
ցաւ, դժբախտաբար յայտնի չէ, մինչ-  
դեռ պէտք էր շատ աւելի բան գրուած  
ըլլար իր մասին:

Եթէ՛ Եղիսա որդին վաղամեռ չըլլար, ան-  
կամած որ ան ալ հօրը պէս պիտի սիրէր  
նկարչական արուեստը և առիթ պիտի ու-  
նենար յիշատակելու հայրը: Զենք կար-  
ծեր որ Եղիսայէն զատ ուրիշ զաւակ ու-  
նեցած ըլլայ: Իրեն ժամանակակից երեք  
քահանաներու դամբարանները կ'երեւան  
ցարդ քովէ քով, Ազիզիէի Ազգ. Գիրեզ-  
մանատան մէջ (1683): Բայց Տէր Մկր-  
տիչի դամբարանը չ'երեւիր ո՛չ մէկ տեղ:  
Ազգեօք ընտանեկան վիշտերու տակ ընկ-  
ճուած թողուց ծննդալայր Հալէպը և  
այլուր պանդիստեցաւ, ո՛չ ոք զիտէ:

Այս միայն զիտենք որ աշխարհակա-

չալէպ

նութեանը փայլող Մուլատ, դարձաւ ար-

դիւնաբեր և պատուաբեր մէկ անդամը Հա-

լէպի քահանայութեան, 17րդ դարուն:

Արքահան Արքահան:

## Պ Ա. Տ Ա. Ռ Ի Կ Ն Ե Բ

### ԼՈՒՍԱԾԻՐ ՇԱԲԱԹԱՑԵԱԼ ՎԱՆՔԵՐԵՒՆ

(Հար. տես Բազմագէպ. 1936. էջ 37)

Իննանական թուականներուն կայսերա-  
կան ասպաստանին շլնութեան առթիւ պե-  
ղումներ կը կատարուին գերեզմաններուն  
առջեւն ընդարձակ գետնի մը վրայ ոչ այն-  
չափ պալատի տեղին ու աւերակոյտերէն,  
որ ալ հասարակ գետնի մը վերածուած էր  
զրեթէ, թէեւ զոյնզգոյն մարմարի կոտըր-  
տուքներ ցոյց կու տան թէ շէնքի մը գո-  
յութիւնը ակներեւէ. և ահա երեւան կ'ելլեն  
մարմար բարեր և սիւներ և իրենց առջեւ  
կը բացուի հոյակապ Տաճարի մը սիւ-  
նազարդ, փառազարդ քաւիթը՝ ուր կան  
մարմարեայ դամբարանները: Գաւկիթը բու-  
յորգ մը փոււած է զունազեղ հիւսուած-  
քով, ճոխ բուսականութեամբ, ծաղկիներու  
փնջակներովը և թուուններու երամներո-  
վը և գեռ ծաղկուն ու գեղեցուն ուկե-  
ջրերով ալ հարբուն:

Ասկեծեփ թրծուն մալ որմերուն վրայ,  
ամէնը ամենով բուլորովին հրաշալիք մը,  
որոնք թէեւ կիսովին են զուրս բերուած,  
և սակայն ասոնք անզիտաց ձեռքով և  
բանդիչ բրչով փացուած ու փճանալու  
վրայ են:

Անզիւացի ճնագէտ մը տարիներ առաջ  
մոպայիգ կ'ենդան շագրերը մանրակլիւ-  
տած է. երբ բաւական թուով սիւնազարդ  
խոյակազարդ գլուխներ հոս ու հոն վրու-  
ած են ասոնք սպիտակ, վարդագոյն, բաց  
դեղնագոյն մարմարէ են, փշրուած սիւ-  
ներու մասերն ու ամբողջը դուրս կը բերեն  
հոյակապ տաճարի մը մեծարծէք շինուա-  
թիւնը ու հոնութիւնը, որ թաղուած կը մուայ-  
ի հողին ծոցին ու ծածքին և ընդերքին:  
Յատակը եզերքներովը կրանիթ բարերու  
թատակը կ'եղեքներովը կը բերուած է: Մէջտեղ ելած զաւիթին մէկ  
մասը հարիւր կանգունի մօտ շրջագիծ մը  
ունի, որով ինքնին գուրս կու զայ-  
շէնքն մոպայիգ ծաղկազարդ ու կենդանա-  
բար ամբողջ գաւիթը սիւնազարդ  
եղած է. երբ բաւական թուով սիւնազարդ  
խոյակազարդ գլուխներ հոս ու հոն վրու-  
ած են ասոնք սպիտակ, վարդագոյն, բաց  
դեղնագոյն մարմարէ են, փշրուած սիւ-  
ներու մասերն ու ամբողջը դուրս կը բերեն  
հոյակապ տաճարի մը: Այս Անզիւացին  
է որ Մէլլատինէի Օրտուղի արուարանին  
մօտիկը եղող համբաւաւոր Արսլան թէ-  
փէի հոնութիւնց մասին գրցոյկ մը հրա-  
տարակած է: Մէջտեղ ելած զաւիթին մէկ  
մասը հարիւր կանգունի մօտ շրջագիծ մը  
ունի, որով ինքնին գուրս կու զայ-  
շէնքն մոպայիգ ծաղկազարդ ու կենդանա-  
բար ամբողջ գաւիթը սիւնազարդ  
եղած է. երբ բաւական թուով սիւնազարդ  
խոյակազարդ գլուխներ հոս ու հոն վրու-  
ած են ասոնք սպիտակ, վարդագոյն, բաց  
դեղնագոյն մարմարէ են, փշրուած սիւ-  
ներու մասերն ու ամբողջը դուրս կը բերեն  
հոյակապ տաճարի մը: Այս Անզիւացին  
է որ Մէլլատինէի Օրտուղի արուարանին  
մօտիկը եղող համբաւաւոր Արսլան թէ-  
փէի հոնութիւնց մասին գրցոյկ մը հրա-  
տարակած է: Մէջտեղ ելած զաւիթին մէկ  
մասը հարիւր կանգունի մօտ շրջագիծ մը  
ունի, որով ինքնին գուրս կու զայ-  
շէնքն մոպայիգ ծաղկազարդ ու կենդանա-  
բար ամբողջ գաւիթը սիւնազարդ  
եղած է. երբ բաւական թուով սիւնազարդ  
խոյակազարդ գլուխներ հոս ու հոն վրու-  
ած են ասոնք սպիտակ, վարդագոյն, բաց  
դեղնագոյն մարմարէ են, փշրուած սիւ-  
ներու մասերն ու ամբողջը դուրս կը բերեն  
հոյակապ տաճարի մը:

ԲԱԶՄԱՎԱՐ ՓԵՏՐ. - ՄԱՅԻ 1937

